

կանարար: Այս գլխակարգութիւնը կը բաժնուի իրապէս քսանուերկու գլուխներու, որոնց տապը “ի ծնէ կաղէն սկսեալ” կը բովանդակէ միւս առաքեալներու գործերն ու հրաշքները, մինչ գեռ տասնուերկու յաջորդ գլուխները “ի կոչմանէն Պաւղոսի մինչեւ յաւարտ գրոցս” կը պարունակեն միայն Պաւղոսի գործերն ու հրաշքները (անդ էջ 423 — 425): Այս հատուածին հայերէնը պահուած է անեղծ եւ անպակաս վենետ., թ. 7 Զեռագրին մէջ (թղ. 501ր), ինչպէս կը տեղեկացընէ Սարգիսեան. “միայն թէ հոս ԻՐ հրաշքները, զըրս գործեցին սարկաւագներն ու առաքեալները՝ անունով, տեղով եւ պարագաներով ալ մէջ կը բերուին”, (Մայր ցուցակ, Ա, էջ 82), մինչեռ նոյն Մատենադարանի թ. 6 եւ մեր թ. 71 Զեռագիրներուն մէջ՝ կրկնութենէ խորշելու համար յայտնապէս կրծատումի ենթարկուած է նախադրութեանս այս մասը, եւ համառօտողին կողմանէ է որ տրուած է “Եղբայր, այս յերբ ցանկառու եւ այլն ծանթագրութիւնը, որ հետեւաբար չի կրնար մաս կազմել նախադրութեանս: Ըսի կրկնութենէ խորշելու համար. այն, որովհետեւ նախադրութենէս առաջ ձեռագիրներու մէջ կան արդէն գրուած եւթաղի անունով ծանօթդասական “Գլուխիք գործոց առաքելոց” գլուխին = +առասուն (տես Զօհրապեան, Աստուածաշունչ մատեան, էջ 724 — 725 եւ Բագրատունի, Գիրք աստուածաշունչք, էջ 1048 — 1049) ուր արդէն մանրամասնորէն յառաջ բերուած են առաքեալներու գործերն ու հրաշքները. համառօտողն հետեւաբար չ'ուղեր գրել “կրկնէն, չի յեւ-Ետաղեայ Խ (= +առասուն) Քլուխին Էրկուշեալ կամ “Էրկու Քլուխին Եւ այսուին”:

Զարմանալի է թէ ինչպէս Սարգիսեան, որ մասնաւորապէս ուսումնասիրած է եւթաղեան խնդիրը (տես Եւագրի Պանտացոյ վարդը եւ Մատենադարութիւնք, Վենետ. 1907, էջ ՂԳ — ՃԼ). եւ ի՞ր Ցուցակին մէջ ստէպ յիշատակած “Քառասուն գլուխիք” (տես էջ 13, 36, 56, 82, 122, 799, 816 եւ 831) չէ կրցած անդրադառնալ շատ պարզ իրողութեան մը եւ անձար ստիպուած է հարցընել՝ “ինչ էին այդ քառասուն գլուխիքն Եւթաղի, մեղ անյայտ է”: Փաքիկ անդրադարձում մը “յօյժ հետաքրքական եւ հետազօտելի, կարծել պիտի չտար անտարակոյս Սարգիսեանի” Խ գլուխիքը:

Հ. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ



ՊԱՏՍԱԿԱՆ

ԵՊԻՍԿՈՊՈՍՔ ԱՐԵՍԵՐՈՒԽԵԱՑ ԵՒ ՏԱՆ ԿԸՄՍԵՐԸԿԵՑՆՑՑՆ

Արշարունեաց թեմը ամենահին թեմերէն է: Ագաթանգելոս ղայն չի յիշատակեր, վասն զի նա եպիսկոպոսներու անուններով կը շատանայ այն տեղ ուր կը խօսի Գրիգորի ձեռնադրութիւններուն եւ թեմական կարգադրութիւններուն վրայ (845). իսկ թեմին անունները կամ ի սպառ կը լուէ եւ կամ “կողմանցն Եփրատական գետոցն”, “ի կողմանս վայրացն Բասենոյ, անորոշ բացատրութիւնները կը կիրարէն: Արշարունեաց թեմին Գրիգոր Լուսաւորչի ժամանակէն ստեղծուած ըլլալուն նպաստաւոր է սա պարագան, որ սոյն թեմին իրաւունքն էր՝ Ներսէս Պարթեւի օրով՝ կաթողիկոսական տեղապահութիւնը: Գժուար է ենթագրել որ Ներսէս իւրովի նոր թեմ մը կազմած եւ զայն տեղապահի տիտղոսով օժտած ըլլայ՝ վիրաւորելով երրորդի մը — որ անպատճառ կ'ենթագրուի — ժամանակով ու գործադրութեամբ ամրապնդուած իրաւունքն ու արտօնութիւնը: Արշարունեաց թեմի հնութեան կը վկայէ Արշարունեաց եպիսկոպոսներու իրը 713ին գրուած ցանկը որուն պատմական համառօտ յառաջաբանին համեմատ թեմիս եպիսկոպոսները “ի սրբոյն Գրիգորէ... կարգեալ էին” (Ալիշան, Այր. 57. մեր Մատենադարանի ձեռ. թ. 256, թուղթ 193 ա. Տաշեան, Ցուցակ, 656): Ասոր կը համաձայնի նաեւ Ռիխտանէս (էջ 100), ցորչափ որ կը հաւաստէ թէ թեմս Գրիգորէ կարգուած է: Իր տեղեկութեան միւս մասը կը տեսնենք իսկոյն: Արշարունեաց եպիսկոպոսներն էին նաեւ “Արշարունեաց եւ կամսարականաց” կը հաղորդէ վերսիշեալ ցանկին յառաջաբանը: Այս պարագան կառուան մըն է օրոշելու թեմիս իրաւասութեան տարածութիւնը: Ընդարձակ հողերով նախարարութիւններ կրնային սեպհական եպիսկոպոս մը ունենալ, անկախ իրենց այս կամ այն գաւառին եպիսկոպոսէն, ինչպէս Ե. — Զ. դարուն Մամիկոնեանները (Հմմտ. Գիլք Թղթոց, 41, 53 եւն). բայց կամսարականներու հողերն ընդարձակածաւալ չէին, այնպէս որ Արշարունեաց եւ Տան կամսարականացն եպիսկոպոսին նոյնութիւնը այս տեսակէտով արդէն շատ բնական կը թուի: Առ այս ապացոյց է նաեւ “Եպիսկոպոս

Արշարունեաց, տեւական յորջորջանքը հանդէպ
“Տեարք Արշարունեաց, յորջորջանքին որ կամ
սարականաց կը պատկանի: Միեւնոյն սկզբունքով
հարկ է հաւանիլ, որ Արշարունեաց եպիսկոպո-
սին իրաւասութեան ենթակայ էր նաեւ Շիրակ,
որովհետեւ սա եւս կամսարական ստացուածք
էր: Եպիսկոպոս Արշարունեաց եւ Շիրակայ բա-
նաձեւ մը իրը նմանօրինակ Տեարք Շիրակայ եւ
Արշարունեաց անձանօթ է ինձ գ. — Ը. դարե-
րէն, սակայն այդ պակասի փոխարէն ունինք ուրիշ
փաստ մը, որով կը ստուգուի Շիրակայ եւ Ար-
շարունեաց թեմական աղերսը: Ե. դարու վերջը
Սահակ կամսարական կը կառուցանէ Ս. Սարգսի
վկայարանը Շիրակայ մէջ “ի ձեռն Յովհաննու
Հայոց կաթողիկոսութեան եւ Յովհաննոնի
Արշարունեաց,, (արձ. Տեկորի, Գար. Յովսէ-
ֆեան, Շողակաթ, Վաղարշապատ 1913,
էջ 171): Աւելորդ է մտադիր ընել, որ Արշա-
րունեաց Եպիսկոպոս մը սա պայմանով կրնար մի-
ջամտիլ եկեղեցւոյ մը շինութեան Շիրակայ մէջ
եւ մուտ գտնել շինութեան արձանագրութեան
մէջ, որ Շիրակ իր թեմին մաս կազմէր:

Արշարունեաց թեմին կը վերաբերէր ի
վերջոյ նաեւ Բագրեւանդ մինչեւ Ե. դարու
կէսը: Մատենագրութեան ընձեռած ապացոյց-
ները գոհացուցիչ են: Հեղինակը 713ի դաւա-
զմնագրին կը գրէ. “Եպիսկոպոս կամսարա-
կան տանն ի Սրբոյն Գրիգորէ Բագրեւանդ եւ
Արշարունիք միոյ Եպիսկոպոսի վիճակ կար-
գեալ էին, մինչեւ ցվախնան քերթողահօրն
երանելոյն Մովսէսի: Ապա զատուցեալ Ար-
շարունեաց եւ Տան կամսարականացն...” (Ալի-
շան, անդ. Տաշեան, անդ): Պատմական այս
տեղեկութեան մէկ մասին, որով կը հաստատուի
երկու վիճակներուն միութիւնը, կը ձայնացի
Բուղանդ, Դ. Ժ. Պ. “Ապա Եպիսկոպոսապետն
Ներսէս, յորժամ երթայր յուղեգնացութիւնն
յերկիր Յունաց, ձեռնադրեաց զայս Խաղ յե-
պիսկոպոսութիւն Բագրաւանդայ եւ Ար-
շարունեաց: Ասոր համեմատ նաեւ Խոր.,
Գ. Էա, կը գրէ. “բայց ի գնալն Մեծին Ներսիսի
ի Յոյն՝ էր ձեռնադրեալ զարկաւագն Խաղ
յեպիսկոպոսութեան Բագրեւանդայ եւ Ար-
շարունեաց: Թեմական այս միութիւնը տեւած
է մինչեւ Ե. դարու կէսը, երբ Բագրեւանդ իր
առանձին Եպիսկոպոսը կը ստանայ: Առ նուազն
450ին այդ բաժանումը արդէն տեղի ունեցած
էր: Յազիկերտի տրուած պատասխանին կը ստո-
րագրէ, ի մէջ այլոց, Տէր Եղնիկ պարզապէս
“Բագրեւանդեայ Եպիսկոպոս, յորջորջանքով

(Փարպ. Բ. իգ. Եղիշէ Բ. 22): Իսկ Ներսէս Բ.
Աշտարակեցւոյ թուղթին մէջ (Գիբը թղթոց 73)
յատկապէս յիշատակուած են “Տիրակ Բա-
գրեւանդեայ Եպիսկոպոս, եւ “Հաւուկ Արշա-
րունեաց Եպիսկոպոս”:

Սակայն Բագրեւանդայ եւ Արշարունեաց
յետնագոյն անկախութիւնն արդէն ամէն տա-
րակոյսէ վեր է, ինչ որ կարելի չէ առանց
այլեւայլի հաստատել անոնց նաեւ սկզբնական
միութեան մասին: Ուստանէս կը մերժէ այդ-
պիսի միութիւն մը: Եր Հայոց Պատմութեան
Հ. Գլուխը կը պատմէ թէ “որպէս Լուսաւոր-
չին մերոյ սրբոյն Գրիգորի է կարգեալ եւ
եգեալ զսեփհական աթուղնկալ Եպիսկոպոսացն
զկարգս... Երեքտասաներորդն՝ Բագրեւան-
դայ... Եւթնեւտասաներորդն՝ Արշարու-
նեաց, Խնդրոյն մէջ սակայն Ուստանէսի ար-
ժէքը ծանրակշիռ չէ: Նա հաւանօրէն իր ժա-
մանակի կարգն ու ցանկը փոխադրած է Լուսա-
ւորչի ժամանակի: Նա կը հակառակի Գ. դարու
պատմութեան, երբ, Բուղանդի համեմատ, մի էր
Եպիսկոպոսը Բագրեւանդայ եւ Արշարունեաց
եւ, իրը տեղապահ կաթողիկոսի, երկրորդ տեղը
պէտք է որ գրաւէր: Արշարունեաց Եպիսկոպոսը
այս բարձր գիբը կը պարտէր Բագրեւանդայ, որ
արքունական հող էր եւ հաւանօրէն կամսարա-
կաններու արշակունեան ազգակցութեան շնոր-
հիւ տրուած էր Կամսարական Տան Եպիսկոպոսին:
Արշակունեան գահուն անկումով այդ հիմը կը
խախտի, եւ երբ Բագրեւանդ Մամիկոնեան
տոհմին սեպհականութիւն կը դառնայ, կը ստա-
նայ իր անկախ Եպիսկոպոսական աթուղը, որով
հետեւ անկարելի էր, որ երկու տարբեր տոհ-
մերու պատկանող գաւառներ միեւնոյն Եպիսկո-
պոսին իրաւասութեան ենթարկուէին: Այս բա-
ժանումով Արշարունեաց Եպիսկոպոսը ի հարկէ
կը տուժէր իր գիբը ու Նշանակութիւնը, զոր
մեծ մասով կը պարտէր Բագրեւանդայ: Բայց
վերջինս ալ չէր կրնար պահել իր նախկին աւա-
գութիւնը, քանի որ, իրը Մամիկոնեան հողի
Եպիսկոպոս, առաջնութիւնը ստիպուած էր թո-
ղուլ Մամիկոնեան Տան եւ Տարնոյ Եպիսկո-
պոսին: Վերջին կէտա բացարձակապէս ստոյգ է:
Մեզի հասած բոլոր ցանկերուն մէջ Ե. դարէն
մինչեւ Ը. դար, Տարօնոյ Եպիսկոպոսը յառաջ
է թէ Բագրեւանդէ եւ թէ Արշարունիքէ:
Զ. — Ե. դարուն անոր վերապահուած է եր-
կրորդ տեղը (Գիբը թղթոց, էջ 40, 70, 73,
78, 81. հմտ. նաեւ Եղիշէ, Բ. 22. մինչ
Փարպ. Բ. իգ. շուրջորդ տեղը կը նշանակէ):

Խոկ Ուխտանէսի մօտ Երկուտասաներորդն է Մամիկոնէից եպիսկոպոսը: Կարելի է չմտածել, որ Ուխտանէսի ցանկը արդիւնք ըլլայ թ. դարու քաղաքական եւ եկեղեցական յարաբերութիւններու, երբ Մամիկոնեանց եւ անոնց Տան եպիսկոպոսին գոխարէն ուրիշ տոհմեր եւ անոնց աներու եպիսկոպոսները կը սկսէին փայլիլ: Այս ըսուածը էապէս կ'արժէ նաեւ Բագրեւանդի եւ Արշարունեաց Համար, որոնց տեղը սակայն վերջնականօրէն Ճշդել անհնար է: Յազկերտի գրուած նամակին մէջ Բագրեւանդայ եպիսկոպոսը եւթներորդն է ըստ Փարպեցոյ (Բ. իգ), չորրորդը՝ ըստ Եղիշէի (Բ. 22), իսկ Արշարունիք չեն յիշուիր: Բարգէնի թղթին մէջ (507—508. Գիլք թղթոց, 40) եւթներորդ տեղն ունի Արշարունեաց եպիսկոպոսը. մինչ Բագրեւանդ լրուած է: Ներսէս թ.ի առ եպիսկոպոսունս գրած թուղթին կը մասնակցի եպիսկոպոսն Բագրեւանդայ հինգերորդ տեղ (Գ. թ. էջ 70), իսկ Արշարունեաց եպիսկոպոսը կը պակսի: Նոյն կաթողիկոսին՝ Ուխտ Միաբանութեան գրուածքին մէջ (Գ. թ. էջ 73): Հինգերորդ տեղը կը բռնէ Բագրեւանդայ եպիսկոպոսը, տասնուվեցերորդը՝ Արշարունեաց եպիսկոպոսը: Ասոր Հակառակ Դունց 645ի ժողովին մէջ երկրորդն է Արշարունեաց եպիսկոպոսը (Թ. քիչ մը վարը): Է. դարն ամբողջապէս Ներսեհներու ամենափայլըւն շրջանն է: Բնական է որ այդ նպաստած ըլլայ նաեւ կամսարականաց տան դիլքին վրայ, որ ապա Ը. դարէ ետք կը մղուէր անշուշտ վերստին տասնուվեցերորդ կամ տասնուեւթներորդ կարգը, ինչպէս ունի Ուխտանէս:

Այս Հարցերէն ետք, որոնք ընդհանուր բնոյթ ունին եւ եպիսկոպոսական անթոռին կը հային, պէտք է մերձենանք Արշարունեաց եպիսկոպոսներուն:

Սկզբնական շրջանէն միայն Խաղ ծանօթ է (Բուլ. Գ. ժր. Ե. իր). Եւ իբրեւ վերջին եպիսկոպոս միացեալ աթոռներուն՝ Մովսէս մը, որուն անձը սակայն առ այժմ խորհրդաւոր մշուշով պաշարուած կը մնայ: Ասոր Հակառակ գոհացուցիչ ցանկ մըն է զոր կը ներկայացնէ վերջինեալ պատմական պատառիկը Ե.—Ը. դարու Արշարունեաց եպիսկոպոսներու մասին: Գաւազանագիրքս կը ճանչնայ նաեւ Զամշեան Բ. 562—564: Վերը առաջ բերուած պատմական յառաջանէն վերջ այսպէս կը շարունակէ անառու գրիչը, Բագրեւանդայ եւ Արշարունեաց աթոռներու բաժանումն ետք. “Նախ եկաց ե-

պիսկոպոս կնդակ ամս ԽԶ. Բ. Յովհան ամս ԺԱ. Դ. Թաթուլ ամս Թ. Դ. Թովմաս ամս Խ. Ե. Հաւուկն ամս ԺԱ. Ն. Թովմաս ամս Ժ. Ե. Մովսէս ամս Ժ. Ա. Յովսէս ամս ԺԲ. Դ. Ղազար ամս ԼՀ. Հ. Գրիգորիս ամս ԻԳ. Մինչեւ ցհարիլը եւ Ծ եւ Ե (= 706) թուականն, որոյ [Ալիշան կը կարգայ՝ թուական նորոյ] տումարիս լինի այս, յորում արար զնաւակատիս եկեղեցոյն Վարդանակերտի՝ Գագիկ Կամսարական, եւ եհաս լուր աւետեաց, թէ Ծուշան Կամսարական դուստր Վահանայ պատրիկի զնոստովանաւղ անուն ժառանգեաց վասն Քրիստոսի Աստուծոյ չարչարեալ ի Խառան Միջագեսաց, Հ. Գրիգորիս նոյն եւս այլ ամս Է. Տաշեան Կ'աւելցնէ. “Ըստ այսմ ցանկիս հեղինակը 713ին կ'ըսէ դրած ըլլալ զայսո (Տաշեան, անդ):

Ըստ երեւութիւն շատ դիւրին է սոյն եպիսկոպոսներուն ժամանակագրական տեղը որոշել դէպի ետ մեկնակէտ ընտրելով 706 կամ 713 թուականը: Սակայն Արշարունեաց ինչ ինչ եպիսկոպոսներու մասին մեր այլուստ քաղած ծանօթութիւնները կասկած կը զարթուցանեն ցանկիս առ նուազն ամբողջութեան վրայ: Ուստի փորձենք հոս յիշուած եպիսկոպոսներու մերձաւոր ժամանակակը ուրիշ աղբիւրներով Ճգրտել:

Առաջին եպիսկոպոսը կնդակ (Խնձիձեան ունի Խնդա տարբերակը, ԽնՃ. Ստ. Հ. Հ. 389—390) հակառակ իր բազմամեայ եպիսկոպոսութեան հետք չէ թողուցած Ե. դարու Երկրորդ կէսի պատմագիրներուն քով: Տարակոյս չկայ որ նա ժամանակակից էր Հայ-պարսկական մեծ կոիւներուն: Փարպեցոյ կամ Եղիշէի մէջ մուտքուներու միակ առիմն էր Յազկերտի ուղղուած նամակը, ուր սակայն կը պակսի անյայտ պատճառով: Եթէ 713էն հանենք կնդակի յաջորդներուն տարիները, կնդակի կը մնան 461—507: Բայց այս թուականն իրականութեան չի կնար համապատասխանել, որովհետեւ, ինչպէս իսկոյն պիտի տեսնենք, Ե. դարու վերջ, ամէնէն ուշ 494/495 է ետք արտաքին աղբիւրներ կը յիշատակներուն կնդակի յաջորդները Արշարունեաց աթոռն վրայ, այնպէս որ կնդակի եպիսկոպոսութիւնը 490/495 է վեր չի կրնար ձգուիլ, եւ ըստ այսմ նաեւ եպիսկոպոսութեան սկզբնաւորութիւնը 461էն տեղափոխելու է 444/448:

Արշարունի եպիսկոպոսի մը առաջին եւ ամենահին յիշատակութեան կը հանդիպինք Տեկորի արձանագրութեան մէջ (Ալիշան, Ծիրակ, 132. Մեսրոպ Վըրու Եղիշածին 102. Կոստա-

նեանց, Վիմ. Տար. 1. Գար. Յովսէկիեան, Շուղակաթ, էջ 171—172. տիտ. Բ., պտկ. 2): Ասոր համեմատ “Հիմնարկեցաւ տեղիս ի ձեռն Յովշանու Հայոց կաթուղիկոսութեան եւ Յովհանու Արշարունեաց... Սահակ Կամսարական շինեաց”: Արձանագրութիւնս անժուական ութերի ըլլալով թեր ու դէմ վարկածներու ծնունդ տուած է: Քար գայթակղութեան են մասնաւրապէս “Մանան հազարապետուր եւ Յովհան Հայոց կաթուղիկոսը: Սակայն երկու Յովհանները եւ Սահակ Կամսարական մեղի ապահով ուղեցոյց են: Արշարունեաց եպիսկոպոսներու մէջ մէկ Յովհան կը յիշուի՝ իբր յաջորդ Կոնդակի ամս ժա: Հայ մատենագրութեան մէջ յիշուած միակ Սահակ Կամսարականը — Պրոկոպիոսի Սահակը չի հայիր խնդրոյս — զինակից էր Վահանի (Փարպ. Գ. զ. Եւ յաճախ) եւ գործակից Բաբգենի թղթին իբր 507ին (Գ. թղթոց, 42): Զ.—Ը. դարու Յովհաննէս անուն Հայոց կաթողիկոսներէն (Յով. Գաբեղենից 557—574, Յ. Բագրեւանդացի 591/92—610/611, Յ. Իմաստասէր Օձնեցի 718—729) ոչ մին իրեն ժամանակակից ունի Յովհան Արշարունի եպիսկոպոս մը կամ Սահակ Կամսարական մը: Ասոր հակառակ Ե. դարու վերջ մեր առջեւ կ'ելլէ Յ. Մանդակունւոյ պատկառելի դէմքը՝ 480—501: Միւս կողմանէ Ս. Սարգսի տաճարը 486է յետոյ միայն կրնայ կառուցուած ըլլալ, բայց ոչ Ե. դարէ ետք (Սորչեգովսկի, Հայկ. Ճարտ. Ա, էջ 39): Ուստի անյաջող է Յուսիկ եպիսկոպոսի կողմանէ ձեռնարկուած փորձը՝ Յովհան Հայոց Կաթողիկոսին մէջ Բագրեւանդացին տեսնելու եւ Ե. դարու յուշակերտը է. դար փոխադրելու (ԱՐԲ. 1902, 879—880. ու պատասխանը՝ Կարապետ Վրդ. անդ, 1903, 140—142): Յովհան Արշարունեաց եպիսկոպոսութեան ժամանակն այսու արձանագրական հիմ մը կը ստանայ: Անոր տաճնումէկ տարիները զետեղուելու են Ե. դարու իննանական թուականներուն: Յամենայն դէպս Բաբգէնի թղթին ժամանակ նայլեւս աթոսի վրայ չէր, որովհետեւ երեւան կ'ելլէ արդէն իր յաջորդը՝ Թաթուլ: Հոս արդէն ստիպուած ենք ուղղել մեր ցանկին ժամանակագրութիւնը, որուն համեմատ Յովհաննու կ'իյնան 507—518 տարիները, ինչ որ սակայն կը հակառակի թէ արձանագրութեան եւ թէ Գիրք թղթոցի: Այս առաջին մատնցոյցն է ցանկին անկատարութեան: Այդ տարիները մերձաւրապէս կը պատշաճին Յովհաննու յաջորդին՝ Թաթույ՝ ամս Թ., յիշատակուած Բաբգէնի Ա.

Թղթին մէջ (Գ. Թ. էջ 41) եւթներորդ տեղը սա ձեւով. “ի Թաթլոյ Արշարունեաց եպիսկոպոսէն՝ Թուղթու գրուած է հաւանօրէն 507/8ին, որովհետեւ Խօսք կ'ըլլայ 506ին գումարուած Դունոյ ժողովին՝ իբր Նորագէպ իրողութեան մասին (տես Ե. Տէր-Մինասեան, Բաբգէն Կաթողիկոսի ժողովի թուականը եւ տեղը ԱՐԲ. 1908, էջ 691—707): Քանի որ Բաբգէն եւ Թաթուլ ժամանակակից են, անկասկած է որ մեր ցանկին 518—527 թուականը շատ ուշ է:

Դէպի ետ մղուելու են նաեւ Թաթլոյ յաջորդին Թովմասի Խտարիները՝ 527—567 ըստ ցանկին: Վասն զի Ներսէս Բ. Աշտարակեցլոյ թղթոյն կը ստորագրէ իբր 554/55ին՝ “Հաւուկ Արշարունեաց եպիսկոպոսի, որ յաջորդն է Թովմասի՝ ամս ժա (567—578 ըստ ցանկին): Ուրեմն Հաւուկ եպիսկոպոսական աթուու կը բարձրանայ 554է յառաջ, նաեւ Թովմաս իր Խտարիներով կը տեղաւորուի անբոնազբու 554է յառաջ:

Հաւուկի յաջորդները՝ Թովմաս՝ (ամս Ժ. 577—587) եւ Մովսէս՝ ամս Ժ. (587—597) այլուստ անծանօթ են, բայց Հիմնուելով Նախընթաց Ճշտումներուն վրայ եւ ենթագրելով անոնց անմիջական յաջորդութիւնը, պէտք է անոնց տարիներն ալ դէպի ետ շարժել:

Մովսէսի կը յաջորդէ Յոյս՝ ամս Մ (597—598 ըստ ցանկին, ըստ մեզ աւելի յառաջ): Ասոր յիշատակութիւնը Բագրարանի արձանագրութեան մէջ (624—631) կը մակարերէ Սորչեգովսկի: Սոյն արձանագրութեան մէջ եպիսկոպոսի անունը կը պակսի, եւ ընդհանրապէս շատ վնասուած եւ խառնակ արձանագրութիւն մըն է (Հրտ. Մառ, Ամր Վյուտեւն, ՅՅՕ, Հտր. Է. էջ 322): Ի մէջ այլօք կը պարունակէ “յրկանն” ընթերցուածը, որուն առթիւ Սորչեգովսկի (Հայկ. Ճարտ. Ա. 35) հարցական նշանով մը Յուսիկ մատնանիշ կ'ընէ, հասկնալով Արշարունեաց Յոյս եպիսկոպոսը: Այս մակարերութեան կը հակառակի նախ սա, որ Արշարունեաց մեղի ծանօթ եպիսկոպոսը կը կոչուի Յոյս, որ Յուսիկի արմատն ըլլալով հանդերձ իր սեռականը այլազդ կը կազմէ: Բաց աստի Յուսիկի ըստ օրինի պիտի հոլվուի Յուսիկան, մինչ արձանագրութիւնը կը ներկայացնէ Յուսիկան ձեւը: Հաւանօրէն վերջաւորութիւնն է ածականի մը կամ անուան մը, որուն սկզբնաւորութիւնը եղջուած է:

Թէսոփիլոս, որ Յոյսի յաջորդն է, ամս ԼԶ (598—634 ըստ ցանկին), երկու անդամ կը

պատահի արձանագրութեանց մէջ: Առաջինն
է Ալամանի արձանագրութիւնը. “Քսան եւ
եւթեմոյ Հերակլի բարեպաշտ թագաւորի,
(= 638) Ներսէի Շերակա եւ Արշարունեաց
տեառն եւ Թէոփիղոսի (Ա) շարունեաց Եպիսկո-
պոսի (Ալիշան, Շերակ, 125. Կոստանեանց,
Վիմ. Տար. էջ 1): Երկրորդն է Մրենի արձա-
նագրութիւնը. “... Քսան եւ իններորդի Հե-
րակլի բարեյալթող թագաւորի (= 639—640)
... եւ Եպիսկոպոսութեանն սրբա [սիրի տեառն
թե] ոփիղոսի եւ ի տանուտերութեան Ներսէ
[Հի Շերա] կայ եւ Արշարունեաց տեառն...,
(Ստր. անդ, 43): Թէոփիղոսի կենդանութիւնն
ուրեմն մինչեւ 638—640 երաշխաւորուած է,
մինչդեռ մեր ցանկը զայն մինչեւ 634 կը հասցնէ:
Թէոփիղոսի մահը պատահած պիտի ըլլայ
640—643/4 եւ եթէ իր Եպիսկոպոսութիւնը
տեւած է իրապէս ամս՝ ԼԶ, Եպիսկոպոսական
աթոռ բարձրացած պիտի ըլլայ 604—608ի
միջցին: Իր նախորդը մեր հաշուրն համեմատ կը
մեռնի 588ին կամ 598ին ըստ ցանկին, մինչեւ
Թէոփիլոս կը մնայ 10—20 տարիներու բաց
մը: Արդեօք չէ յիշուած Թէոփիղոսի անմիջական
նախորդը: Անկարելի չէ, քանի որ Թէոփիղոսի
յաջրոդներուն մէջ ալ նման պակաս մը կը
նշանաւուի: Թէոփիլոսէ վերջ Արշարունեաց Եպիս.
կոպոս կ'ըլլայ Մովսէս՝ ամս ԺԲ (634—646
ըստ ցանկին): Սակայն Թէոփիղոսի կենդանու-
թիւնը առ նոււազն մինչեւ 640 արձանագրօրէն
ապահովուած է, միւս կողմանէ դունչ 645ի
ժողովին մէջ երկրորդն է “Տէր Գրիգոր Արշա-
րունեաց Եպիսկոպոս” (Տաշեան, անդ, էջ 654.
Մի. Վրդ. եւ Սիրական Տիգրանեան, Կանոնք
Դունչ Ա. Ժողովոյն, Վաղարշապատ, 1905,
էջ 27): Ուր զետեղել Մովսէսի 12 տարի-
ները: Երեք հնարաւորութիւն կայ մեր անա-
նուն հեղինակին գործած սխալը մեկնելու:
Կամ անուանց շփոթութիւն ու նոյնութիւն
գոյութիւն ունի, կամ Մովսէսի տարիները
տեղաւորելու ենք դունչ Գրիգորէն եաք ի
վեաս Ղազարի 37 տարիներուն (646—683),
եւ կամ թերեւս այս Մովսէսը փոխադրուե-
լու է ընդ մէջ Թէոփիղոսի եւ Յոյսի: Առ
այժմ անլուծելի առեղծուածի մը առջեւ կը
գտնուինք:

Այս նկատողութիւններու վրայ յեցած
կրնանք հետեւեալ ժամանակագրական ցանկը
յօրինել: Թանձրագիր թուականները արտաքին
աղբերներէ երաշխաւորուած եւ մեզի կոռւան
ծառայող տարեթիւեր են.

1. Կնդակ 444/8—490/4
2. Յովհան 490/4—501/5
3. Թաթուլ 501/5—507/8—510/4
4. Թովմաս Ա. 510/4—550/4.
5. Հաւուկ 550/4—554/5—561/5
6. Թովմաս Բ. 561/5—571/5
7. Մովսէս Ա. 571/5—581/5
8. Յոյս 581/5—582/6
? 582/6—604/8?
9. Թէոփիղոս 604/8—638/40—640/4
10. Գրիգոր 640/4—645 - ?
11. Մովսէս Բ. ամս ԺԲ? — ?
12. Ղազար ?—683
13. Գրիգորիս 683/4—713.

Այս Եպիսկոպոսներէն միայն Գրիգորիսի
մասին քանի մը մանրամասնութիւններ ծանօթ
են (տ. Զամշ. Բ. 373—375, 562—564.
Տէր-Մովսէսեան, Սոկրատայ Եկեղ. Պտմ. Վա-
ղարշապատ, 1897, էջ 2Զ—2Ը): Գրած է
Մեկնութիւն ընթերցուածոց (Հրտ. Պատկեր
1890/91, էջ 143) յանձնարարութեամբ Վա-
հանայ Կամսարական Պատրիկի, ինչպէս կը ծա-
նուցանէ յառաջաբանը. “Զհարկ բանիս որ պա-
հանչեցեր յինէն փութապէս՝ յաղագս աստուա-
ծային ընթերցուածոցն ով կամսարականդ Վա-
հանայ Պատրիկի, Հատուցի քեզ յամրագոյն...”
Մինչ Զամշեան, Բ. 373 նախապատուութիւն
կու տայ այս տեղիքին, Հակառակ Ասողիկի, Բ.
բ., որուն համեմատ Ներսէն Կամսարականի հրա-
մանաւ կը գրէ Գրիգորիս Մեկնութիւնը, Տէր-
Մովսէսեան կը կարծէ, որ “Ասողիկը ունեցել
է հաստատ աղբեկը: Հեղինակի կվայութենէն
աւելի հաստատ աղբեկը գրական գործի մը մե-
կնասի անուան՝ անհնար է ըստ իս մտածել:
Վահանի մը գոյութեան 706ին կվայ է նաեւ
Արշարունեաց գաւազանագիրքը: Բոլորովին
տարբեր եւ վիճելի հարց է Վահանի եւ Ներ-
սէի աղբերը, որուն պիտի անդրադառնամ
մասնաւոր ուսումնակիրութեան մը մէջ: Տէր-
Մովսէսեան կը նյուացնէ Գր. Արշարունեաց եւ
Աբաս Գրիգոր Զորոփորեցին, եւ հետեւաբար
միեւնոյն անձի աշխատութիւն կը համարի թէ
ընթերցուածոց Մեկնութիւնը եւ թէ Սեղես-
տրոսի վարուց 678ի թարգմանութիւնը, գործ
մը զոր Գրիգորիս կատարած կ'ըլլայ իբր սոսկ
վարդապետ: Առ այս միակ ապացոյցն է մեկե-
նասներու նոյնութիւնը: Ներսէի մը հրամանաւ
ի գլուխ կ'ելլեն թէ Վարքը եւ թէ Մեկնու-
թիւնը: Բայց թէեւ Կամսարական Ներսէի եւ

Վահանի խնդիրն առ նուազն երկրայական է, եւ կարելի չէ արդէն այս պարագան իբր փաստ կիրարկել սակայն ստոյգ է, որ Չորոփորեցւոյ յիշած Ներսեհը՝ կամսարական չէ, այլ իշխան Վրաց եւ փեսայ կամսարականաց, որով կը խախտի Տէր-Մովսէսեանի վարկածը: Լեզուական եւ պատմական ուրիշ պատճառներ կը հակառակին Չորոփորեցւոյ եւ գր. Արշարունուոյ նոյնացման (Հմմ. Խալաթեան, Խորենացւոյ նորագոյն աղբիւրների մասին, էջ 4—9): Անսոյգ է Գրիգորիսի մահուան թուականը: Տէր-Մովսէսեան 713 կը նշանակէ, որ, եթէ գաւազագրքին վրայ հիմնուած է, սխալ է, քանի որ գաւազանագրքին հեղինակը 713 ին կ'աւարտէ իր գրութիւնը եւ զդրիգորիս կ'ենթադրէ տակաւին եպիսկոպոսական աթոռին վրայ: Մանազկերտի ժողովին (726) կը մասնակցի Գրիգորիս Արշարունեաց Քորեպիսկոպոս (Ակինեան, ՀԱ. 1905, 216, գիրք Թղթոց, 223) “Փիլիսոփոս” (Գ. թ. 232): Արդեօք մեր Գրիգորիսն է: Գժուար է պնդել:

Գրիգորիս՝ Արշարունեաց եւ կամսարական տան վերջին եպիսկոպոսը չէ, օրովհետեւ կամսարական տունը կը շարունակէ իշխել մինչեւ Հ. դարու վերջը, բայց չեն հասած մեզի Գրիգորիսի յաջորդներուն անունները: Ֆ. դարուն ծանօթ են Արշարունի երեք եպիսկոպոսներ (Ասոլ. Գ. թ. Ալիշան, Այր. 56), բայց անոնք չեն եպիսկոպոս “Տան կամսարականացն”:

Հ. Ս. ԿՈԴԵԱՆ



ՅԻՐԱԿԻ ԶՐԱՆՑՔ ՓԼ*

ՀԵՏԵԶՕՏՈՒԹԻՒՆ

Գրեթէ մի տարի առաջ Հայաստանի Խորհրդային կառավարութիւնը սկսեց մի այնպիսի հսկայական գործ, որի նմանը չի կատարուել Հայաստանի եւ ոչ մի անկիւնում 1030 թուից սկսեալ մինչեւ մեր օրերը: Ճշմարիտ է Թիֆլիզ

* Համոյուղ կը հատարակենք մեր բազմավաստակ գրող ԱԺՐՊԵՏԻ հետեւնալ նկարագրութիւնը Շիրակի ջրանցքի մասին, որ մե եւ նոյն ժամանակ կը սկրայացնէ միզի այս մեծ ոգեւորութիւնը, երկրի վերաշնուրեան այս մեծ հանդապառութիւնը, որ կ'իշխէ ներկայի խորհրդ. Հայաստանի մէջ: Դարերու ընթացքին օտար տիրապետութեանց տակ աւերտած, կեղե-

— քուլֆա երկաթուղին, որ շինուեց 1900—1905 թ., այս ջրանցքից անհամեմատ մեծ գործ է, բայց դա յատկապէս ջարի կառավարութիւնը ուղմական, ոչ թէ հասարակական տեսակէտով կառուցել տուեց: Արդէն 111 տարին լրացաւ, որ Արեւելեան Շիրակը Գիւմրի աւանով զըտնումէր Ռուսական պետութեան իշխանութեան, մի հզօր եւրոպական երկրագործական պետութեան տակ, որի միակ գործը պիտի լինէր այս գւառառի համար երկրի ուսումնական պետութեան իշխանութեան, մի հզօր եւրոպական երկրագործական պետութեան տակ, որի միակ գործը պիտի լինէր այս գւառառի համար երկրի ուսումնական պետութեան իշխանութեան, մի հզօր եւրոպական վերաբերեց արուելով սակայն երեք մտածող չեղաւ, երկրի վարիչներից ոչ ոք չզիջաւ միջոցներ ձեռք առնելով կուլտուրան գաւառում զարգացնել, բարեւքել երկրամշակի տնտեսական վիճակը: 1835 թուից մինչեւ 1915 թ., ութիւնուն տարի շարունակ 8 տարի ինքնակալ եւ բացարձակ իշխանութիւնը տարեկան 1 ից մինչեւ 15 միլիոն բուրլ ուսկեդրամ է ծախսել Ալեքսանդրապոլի բերդի, մարտկոցների, զօրանոցների, մլեբրանոցների, ճանապարհների, հրետանիների եւ ուրիշ ուազմական սպառազնութերի համար, բայց երբեք չի զիջել միայն մի կամ առ առաւելն երկու միլիոն բուրլի ծախսելու, որպէս զի բարեւքէ Շիրակի 190 գիւղ սակաւահող, աշխատաւորի վիճակը, որ գատապարտած էր ծայր աստիճան չքաւորութեան ժանիքներում տանջուելու:

Շիրակի գիւղացին, 1886 թ. վիճակագրութեան համաձայն, ամէն մի անհատին մի քառորդ գեսիհատին (2400 քառակուսի մետր) ցանքսի, արօտի եւ բնակարանի համար հող ունէր: Կարելի է մակարերել, թէ ինչ գժուար կացութեան մէջն էր գիւղացին, այսպան սակաւ հողով, այն էլ անջրդի եւ շատ տարի ենթարկուած չորութեան եւ ուրիշ պատահարների, եւ այս պատճառով աշխատող ոյժերի ստուար մասը պարտաւորուած էր ճանապարհների վրայ քար կոտորելով փող վաստկելու, որպէս զի իր ընտանիքի համար Ռուսաստանից բերած ալիւր գնէ եւ պետական հարկերը վճարէ:

Շիրակի ուոզման եւ երկրի տնտեսական բարեւքման ծանր պարտականութիւնը յանձն առաւ Հ. Խ. կառավարութիւնը եւ նա ամէն խոչնդու արհամարհելով՝ գործը առաջ տա-

րուած, ամայացած մայր երկիրը, այս ինչ գտած ինքնավարութիւն, կը ծովի ինքնօգնութեամբ վերաշնուրի, ծաղկի եւ բարգաւածիլ անդրէսածին ժողովրդեան բարակրութեան, զարգացման եւ վայելրի համար: Կուրախակցինք, կողունենք սիրով եւ ոյժ եւ յարաւետութիւն կը մաղթենք մեր անսկոնջ գործիչներուն: Խմբագրութիւն աշանդիսին: